

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վարք Ա . Աննոյի . Գորոնիոյ արքեպիսկոպոսին : (Տես երես 410)

ԺԱ

„ Արիկայ ան ժամանակին հանդիպեցաւ՝ երբոր խմաստունն Պանիէլ խօսեցաւ, երբոր պատմեց թէ ինչպէս երազի մէջ տեսեր էր որ երկրագնտոյս ըրսքամիները իրարու հետ կը կռուէին ծովերու վրայ, և թէ ինչպէս ծովերու խորէն չորս ահաւոր կենդանիներ գուրս ելան : Արամիները այն չորս հրեշտակներն են՝ որ կը հսկեն բոլոր երկրագընտոյս վրայ, կենդանիները այն չորս ինքնակալութիւններն են՝ որ պիտի զբաւէին ամերող աշխարհքս :

ԺԲ

„ Արաջին կենդանին մատակ առիւծ մըն էր, որուն մարդկային խմացականութիւն շնորհուած էր : Ալ նշանակէր անիկայ Արքելոնի բոլոր թագաւորները, որոնց զօրութիւնն ու խմաստութիւնը իրենց պետութեան փառքը պատրաստեցին :

ԺԳ

„ Երկորդ կենդանին վայրագ արջ մըն էր, իրեք կարդ ակռաներով զինուած . կը ջախջախէր ամէն արդելք ու կը փշրէր զայն իր Ճիրաններովը : Ալ նշանակէր ան իրեք թագաւորութիւնները, որոնք սկսան նուածել զամենայն՝ այն ժամանակին որ Խիւրոս և Պարե՛ ընկճեցին Ասորեստանի ինքնակալութիւնը, և այս երկու զօրաւոր թագաւորները կործանեցին զԱրքելոն :

ԺԴ

„ Երրորդ կենդանին ընձառիւծ մըն էր արծուոյ չորս թեերով պատսպարեալ, նշանակ յօյն Ազեքսանդրին, որ

իր չորս բանակներովը քալեց աշխարհիս մէջ՝ ինչուան որ ոսկեայ սիւները տեսաւ, որոնք երկրիս ծայրը տնկուած էին : Ո՞տաւ նա Հնդկաստանի անապատներուն մէջ, ուր խօսակցեցաւ երկու ծառի հետ . երկու արծուառիւծներու վրայ հեծած՝ բարձրացաւ օդուն մէջ . և ապակիէ շիշի մը մէջ փակուած՝ Ովկիանոսի մէջ ձգել տուաւ ինքզինքը : Ի՞ն ատեն իր նենգաւոր ծառաները գէպի ՚ի հեռու նետեցին կապերը՝ աղաղակելով . ՚ի որ զհրաշալիս կը փընտըռես, անդունդին յատակին վրայ լողա . ՚ի սաւ ինքը այն ատեն որ ծովային հրեշներ, որոնք կէս ծուկ և կէս մարդ էին, իր առջեւը ծովուն վրայ կը ծփծփային, և մեծապէս զարմացաւ :

ԺԵ

„ Խմաստուն թագաւորը մտածեց ան ատեն թէ ինչպէս այս վտանգէն կրնար խալսիլ . հոսանքը զինքը գէպի ՚ի յատակ կը տանէր, ուր ապակւոյն միջոցովը հազարաւոր հրաշալիքներ տեսաւ, ինչուան որ ինքը ներկեց իր արիւնովը վայրենացեալ ծովը : Հազիւթէ ծովը այս արիւնը ծծեց, առաւ ծովափը նետեց զթագաւորը : Ասանկով դարձաւ անիկայ իր տէրութիւնը, ուր ուրախութեամբ ընդունեցան զինքը Յոյները : Ի՞նկեց ետքը գեռ ուրիշ շատ հրաշալի բաներ ալըրաւ և երկրագընտոյս չորս մասէն իրեքին տիրեց :

ԺԶ

„ Չորրորդ կենդանին կինձ մըն էր, նշանակ քաջասական Հոռմայեցւոց : ՚ի Ճիրանները երկաթի էին . ով կրնար բռնել զանիկայ : ՚ի ակռաները երկաթի էին . ով կրնար սանձել զանիկայ : Այս վայրագ կինձը կ'իմացընէր ով ազատութիւնը պիտի թագաւորէր ՚ի Հոռմ : Հասը եղջիւր ունէր, որոնցմով իր թշնամիները կը կործանէր . իր զօրութիւնը անյաղթէլի էր, և Հոռմ նուածեց բոլոր աշխարհքս :

Ժ:

„Տասը եղջիւրները կ'ակնարկէին
տասը թագաւորներ որ հռոմայ հետ
սլատերազմի դիմեցին։ ԱՌետասանե-
րորդ եղջիւրը ինչուան երկինք կը բար-
ձրանար և աստեղք կը կուտէին անոր
հետ ։ աշուշներ ու բերան ուներ անի-
կայ, որ սկզբանէ՝ ի վեր լոււած բան
չէ։ Հայհայանքներ կ'արձրկէր ընդդէմ
Ծստուծոյ, որ շուտով անոր վրէմն ա-
ռաւ ։ Այս նշանը կը ցուցընէր զիւն,
որ դեռ գալիք ունի յաշխարհս, և զոր
Ծստուած իր կարողութեամբը պիտի
գահավիժէ ՚ի դժոխս։ Ծամնկով կա-
տարեցաւ բոլոր երազը, ինչպէս որ սահ-
մաներ էր երկնային հրեշտակը։

ԺԲ

„Հռոմայեցիք արձանազրեցին ոս-
կեայ տախտակի մը վրայ երեք հարիւր
սինկդիտոսներ՝ առ ՚ի պահպան կալբա-
րուց, առ ՚ի հսկել գիշեր ցորեկ աղ-
գային պատույն պաշտպանութեանն
համար։ Անոնցմէ ետքը եկան զօրա-
վարները, որովհետեւ Հռոմբնաւ թա-
գաւոր չէր ուզեր։ Այս ատենն էր որ
Հռոմ զիւսար, ուսկից ետքը կայսերք
ընդունուեցան, բազմաթիւ լեզեննե-
րու զլուխ զրած խրկեց Գերմանիոյ
երկիրը նուածելու համար։ Կեսար պա-
տերազմեցաւ հօն երկար տարիներ,
վասն զի չէր կրնար յաջողցընել անանի
յամառ թշնամիներ ընկծելու։ Ա եր-
ջապէս՝ ընդունեցաւ զանոնք իրեն ՚ի-
նալուն համար, և ասիկայ եղաւ պատ-
ճառ իր մեծութեանը։

ԺԹ

„Անդ մէջ լերանց կռուեցաւ Առասու-
ներուն դէմ, որոնց նախնիքը յօքնաթիւ
խումբերով եկած էին ընդարձակ ծո-
վերէ անցնելով։ Ասոնք իրենց վրան-
ները Առեւպոյ լերան քով հաստատած
էին, ուսկից Առաստ անունն առին։ Ժո-

ղովուրդ իմաստուն ՚ի խորհուրդս, յա-
ջողակ՝ ի խօսակցութեան, շատ անգամ
զինուորական քաջութեն փորձ տուած
միշտ պատրաստ իր զէնքերը գործածե-
լու, որ սակայն խոնարհեցան Կեսարու
առջեւ։

Ի

„Երբոր Պաւիերա ընդդիմացաւ իլ
ընթացիցը, պաշարեց ինքը զիւադիզ-
պոն քաղաքը։ Պատաւ հօն սաղաւարտ-
ներ ու լանջապանակներ և խելմը կըտ-
րիմ պատերազմիկներ որ կը պաշտպա-
նէին պարիսապները։ Այս պատերազ-
միկներուն ինչ մարդիկ ըլլալը՝ կը սոր-
վինք ՚ի ձեռն հեթանոսական զրուցաց
որոնց ըսած նօրէ գուստու էնսիս բաւերը կը
նշանակեն պաւիերացի սուր մը, և կը
հաստատուի թէ ոչ երբեք սուր մը աս-
կէց աւելի ուժով սաղաւարտ մը Ճեղ-
քած է։ Այսիկայ պահապանն եղաւ այ-
ժողովրդեան, որոնց նախնիքը հին ա-
տեն հայաստանէն եկան, այս երկրէն
ուր Այս տապանէն ելաւ յետ ճանա-
պարհորդ աղաւնին ծիթենւոյ Ճիւղը-
բերելուն։ Տապանին հետքերը գեռ
կը տեսնուին Արարատ լերան զագա-
թին վրայ, և կ'ըսուի թէ անկէ շաս-
հեռու ժողովուրդներ կը գտնուին ո-
րոնք գերմաններէն կը խօսին դէսլ ՚ի
հնդկաստանի կողմերը։ Պաւիերացիկ
միշտ սիրած են պատերազմը, և Կեսար
արեան ալիքներ տալով յաղթութիւնն
ստացաւ։

ԻԱ

„Ապօնսաց փոփոխականութիւնը
շատ նեղեց զինքը։ Երբոր կը կարծէ-
թէ զանոնք նուածած էր, անոնք նորէն
իրեն դէմ կ'ելլային։ Աըսուի թէ ա-
սոնց սերունդը կ'իջնայ Աղեքսանդրէ
պատերազմիկներէ, որ տասուերկու տա-
րուան մէջ բոլոր աշխարհք քալեց։ Երլ
Արքելոնի մէջ մեռաւ, իր զօրավար
ներէն չորսը իրենց մէջ բաժնեցին զաւէ-
րութիւնը և թագաւորի տիտղոս ա-
ռին։ մէկալնոնք թագաւորեցան գնացիկ
մինչեւ Ապա, ուր Ուտուրինկիացիք ընդ-

զիմայցան ասոնց : Որովհետև անոնք ստու կ'անուանեին ան մեծ դանակները, որոնցմով որ այս պատերազմիկները յաղթեցին անոնց նենգաւոր յարձակման մը միջոց, խաղաղութիւն հասաւատելու ժամանակ՝ ասոնք այն դանակներուն անունեն Ապօն ըսուեցան : (Ընէ պէտ ամենայն կերպով դիմակալութիւն ըրին, սակայն վերջապէս Հռոմայեցոց լծոյն տակ մտան :

ԻԲ

„ Կեսար հասաւ ան ատեն իր հին դաշնակիցներուն, ազնուական Փռամնկներուն, որոնց նախնիքը կը սերէին իրեն պէս Տրոյա հին քաղաքէն, զոր Յոյնք քանդեցին : Մտուած որովհետեւ երկու բանակներուն համար հաւասար վճիռ տուած էր, Տրոյացւոց շատերը ան կործանմանէն ետքը ապրեցան, իսկ Յոյնք ալ իրենց հայրենիքէն աքսորուեցան : Ա ասն զի տասը տարուան պաշարման միջոցը՝ իրենց կանայքը նոր կապեր հաստատեցին և իրենց էրիկներուն կենաց դէմ դաւաճանութիւն ըրին : Ասանկով մեռաւ Մգամեմնոն թագաւորը . ասանկով ուրիշները երկար դժբաղդութիւններ քաշեցին, և Կիւկլոպայն Ողիսեսի պատերազմիկները կլեց : Ողիսես ասոր վրէմն առաւ զինուք՝ անոր աչքը փորելով քնոյն ատեն : Կիւկլոպայից ցեղը, որ Աիկիլիա հաստատուած էր, ծառի մը չափ բարձր էր և մէկ աչք մը միայն ունէր ծակտին վրայ . այսօրուան օրս Մտուած աքսորած է զանոնք մեղմէ հեռու Հնգկաստանի անտառներուն մէջ :

ԻԳ

„ Տրոյացիք թափառեցան աշխարհիս մէջ հեռուները, նոր բնակութիւն մը փնտըռելով : Հելենոս, յաղթուած զօրավարներէն մէկը, քաջասիրտն Հեկտորի այրի կնոջը հետ ամումնացաւ և անոր հետ ժառանգեց Յունաստանի մէջ իր թշնամեաց տէրութեան մէկ

մասը . հօն հիմնարկեց նոր Տրոյա մը, որ ինչուան իրմէ շատ ետք ալ տեւեց : Դնտենոր առաջուցմէ դացած էր, որովհետեւ կը նախագուշակէր Տրոյայ անկումը . Պատաւիոն քաղաքը հիմնեց Տիմաւոս գետին մօտ : Խնէաս ընտրեց զիտալիա, և երբոր գտաւ մատակ խոզն ու անոր երեսուն ձագերը՝ հիմնեց զիլքա քաղաքը, որ առաջին օրորոցն եղաւ Հռոմայ : Փռամնկոն հաստատուեցաւ իրեններուն հետ մէկտեղ շատ աւելի հեռու տեղ, Հռոմայի ափանց վրայ . հօն հիմնարկեց պղտիկ Տրոյա մը և հեղեղին անուն դրաւ Քսանթոս՝ իր հայրենեաց գետին անուամբը : Հռենուոը իրենք ծովու տեղ առին . և շուտով բազմացան փռամնկ տոհմերը, որ հուսկ ուրեմն նուածուեցան ՚ի Կեսարէ յետ հզօր ընդդիմակալութեան մը :

ԻԴ

„ Երբոր Կեսար ուղեց Հռոմ դառնալ, Հռոմայեցիք ընդունեցան զինքը . ըսին թէ իր փառասիրութեամբը բանակին մէկ մեծ մասը կորսնցուցէր էր, և թէ հեստեր էր իրենց տուած հրամաններուն՝ այնչափ երկար ատեն իր քովը պահելով զինուորները : Կեսար զայրացած՝ կը դառնայ Գերմանիոյ երկիրը, ուր այնչափ դիւցազուններ զըտած էր . երկրին զլսաւորներուն կ'ուղղի, անոնց առջելը կը գնէ իր վտանգները, կը նուիրէ անոնց իր գանձերը, կը խոստանայ անոնց փոխարէնն ընելուայն ամէն վնասներուն՝ որ անոնց հասուցեր էր :

ԻԵ

„ Երբոր անոնք իր փափաքն իմացան, ամէնն ալ մէկտեղ ժողվուեցան . Պաղպայէն և Գերմանիայէն բազմաթիւ խումբերով եկան, ծածկուած փայլան սաղաւարտներով, զօրաւոր լան ծափանակներով և լայն վահաններով : Հեղեղի մը պէս տարածուեցան երկիրն մէջ . մօտեցան Հռոմայ, և վախն առաւ Հռոմայեցիները՝ երբոր տեսան

այնչափ երեւելի պատերազմիկներու փայլը , երբոր տեսան անոնց դրօշակ վերցրնելը : Դաղալով վախցան իրենց կենացը վրայ . կատոն և Պոմպէոս ելան դացին Հռոմէն , ամբողջ ծերակցոր փախաւ լի սարսափով : Աեսար առանց հանգիստ տալու պատերազմելով անոնց հետ՝ ինչուան Եղիպտոսի երկիրը հալածեց զանոնք , ուր գարձեալ բորբոքեցաւ պատերազմը :

ԻԶ

„ Ո՞վ կրնայ համրել այն բազմութիւնն , որ յարձակեցաւ արեւելքէն ընդդէմ կեսարու , ինչպէս որ ձիւնը կը ծածկէ Ալպէայց գագաթը իր կոյտերովն ու իր յորձանքներովը , ինչպէս որ կարկուտը ամպերու ծոցէն կը թափի : Աեսար անոնց դէմ քալեց աւելի սակաւաթիւ բանակով մը , և պատմութեան զուրցածին համեմատ՝ հոն սկսաւ այն պիսի ահաւոր պատերազմ մը , որուն նման ոչ երեւք եղած է աշխարհիս մէջ :

ԻԵ

„ ԱՅ , ինչպէս կը շառաչէին զէնքերը , ինչպէս երիվարները իրարու հետ կը զարնուէին , ինչպէս կը հնչէին փողերը : Երբոր արեան հեղեղներու վազելը տեսան , երբոր երկրին մննչելը լսեցին , ինչպիսի պայծառութիւն մը ամենուն աչքը առաւ ընտիր պատերազմիկներու սրով զարնելու ասենը : Եգէոնները արիւնով զանգուած ինկան , անոնց սաղաւարտները խորտակեցան . Պոմպէոսի պատերազմիկները ջարդուեցան Աեսարու յաղթական հարուածներէն :

ԻԷ

„ Դիւցազնը ուրախացաւ այնչափ տէրութիւններու տիրելուն համար . գարձաւ ՚ի Հռոմ մեծ ուժով մը , և Հռոմայեցիք ընդունեցան զինքը և մէկ անձի մը միայն կամքին հապատակելու սովորութիւնն հաստատեցին : Այս

պատիւս բոլորովին ինքն ունեցաւ , որովհետեւ ան ատենէն սկսաւ միայնակ թագաւորել : Այս սովորութիւնս ընդունել տուաւ Դերմանացւոց , և հասարակաց գանձը բանալով՝ անկէց յարգի ընծաներ , ոսկի և զարդեր , տուաւ իր պատերազմի ընկերակիցներուն : Ինկէ ետքը գերմանացի պատերազմիկները սիրուեցան և մեծարուեցան ՚ի Հռոմ :

ԻԹ

„ Աեսարու մահուրնէն ետքը կայսրութիւնն ինկաւ իր քրոջը թոռանը , ազնուականն (Ճգոստոսի , որուն անունը կը պահուի Անկսուրէ (Ճգոստէ) քաղաքին վրայ , զոր հիմնեց իր փեսայն Դրուսոս : Ին ատեն Ացրիպաս խըրկուեցաւ այն երկիրը կառավարելու և քաղաք մը հիմնելու համար , որ պատկառել տայ ժողովրդեան . ասիկայ եղաւ Դրոնիա , որ յետոյ շատ տէրեր ունեցաւ , բայց անոր անուամբը Ացրիպակեան կոչուեցաւ :

Լ

„ Այս քաղաքս կու գային ստէալ հոռմայեցի կուսականները , թէպէտ և այս երկրին մէջ ուրիշ քաղաքներ ունեին : Աւորմն և Աթեր ան ատեն շինուած էին՝ երբոր Աեսար ընկճեց ըզփուանկները և Հռենոսի ափուանքներն ուզեց ամբացըննել : Այնց դղեակ մըներ , զոր խել մը պատերազմիկներ մեծցուցին , ուր կը կատարուի հիմա կայսերաց օծումը և հոն զրուած է այն աթոռը , զոր պատը կը մեծարէ : Օ Մէս հիմնեց Աետիոս , պաշտօնակալ Աեսարու : Դրէւ հին քաղաք մըն եր՝ ՚ի ձեռն հոռմէական տէրութեան հարստացած . հոն եր քարէ խողսվակներու մէջ հողուն տակ կը պահէին Դրոնիոյ իշխաններուն համար սահմանուած ընտիր գինին , որ մեծ կարողութեամբ մը ձնիսացած էին :

Կը շարունակուի :

